

# Ք Ա Ղ Ա Ք Ի Մ Ը Ե Ր Կ Ո Ւ Ն Ք Ը

Կէս օր է:

Քարաքը մեղքի և ամօթի մէջ թաթխուած հօկայ մըն է:

Անօթութեան եւ հիւանդութեան ճիւղները գոնորէ ներս մտան եւ բոյն դրին ու հաւկիթներ ածեցին:

Կիրքով ու կեղծիքով վարակուած ամբոխները փողոցները կը լեցնեն ցեխի հոսանքներու նման:

Պարտաւ ստամոքսները երկունքի մէջ են եւ մարդիկ ու կիներ կը վազեն սովահար գայլերու պէս:

Ամէն մէկուն աչքէն արեան կաթիլներ կը կաթին:

Օճիտին մէջ «պօս»ը վար գրաւ կապուած աչուի աղջիկ մը եւ կատաղօրէն համբոյրներ կը փրցնէ անոր անարիւն շրթներէն:

Խուճ մը «Ֆլէբըր»ներ անկիւն մը շրջանակ են կազմեր ու ձիւթ կը ծամեն՝ վաղաժամ ծերացած աշտերու պէս:

Մէկը քրքիջ մը կ'արձակէ բարակ ու հատու ձայնով:

Ուրիշ մը անամօթ սրամտութիւն մը կը կրկնէ ու առաջին անգամ ինք կը խնդայ:

Փոսացած աչքերով լսիրշ աղջիկ մըն ալ սալալատակին կեդրոնը կեցած շրթները կը ներկէ ու երեսը կը ճերմկցնէ որ աժան կիրով ծեփուած միմոսի մը դէմքին կը նմանի:

Մարդիկ կ'անցնին իրարու վրայ փլեւով՝ անասնական բնապէսներով ու քինախընդիր նայուածքներով:

Օթօմօպիլները կը գոռան վիրաւոր գազաններու նման ու իրարու կից կը գարնեն:

Հանրակառքերը գետինը կը խածնեն ու երկաթէ մագիլներով կը սողան իրարու ետեւէ:

Պարաններուն վրայ ինկած կայծակ մը երբեմն կեանքի կուգայ բոցաշունչ ճղատոցով մը:

Կարմիր ու կանանչ լոյսերը իրարու կը խառնուին՝ ամբոխին ու օթօմօպիլներուն գնացքը սանձահարելով:

Ճաշարանները լեցուեր են մարդոցմով որոնք իրենց մասներն ու սնակները կը ծամեն:

Մթնոլորտը թանձրացեր է նեխած մախով ու աժան օտար քօլօյններով որոնք լսրծուն հեղուկի մը պէս սլափուած կը փակին:

Հոս մէկը չոր սանտուիչ մը կ'որոճայ՝ կոկորդէն վար թխելով գայն:

Անգին ուրիշ մը խոզի ճարպոտ ուսերը կը լզէ անօթի ճանճի ախորժակով:

Ահաւասիկ գոյգ մը որ ուժայ ուժայ համբոյր կը խառնէ ուխքիի գաւաթին մէջ:

Ուրիշներ պղտիկ շիշերէն կուլ կուտան սինթէթիկ ալքօլ ու գրգռիչ հեղուկներ:

Մինչ բորենիներու վոհմակներու նման ալապէս ամբոխը կը լսփէ սեղաններուն մակերեսը, ուրիշներ կ'ելլեն ու կը մանեն մարդկային մտակոյտի յորձանք մը կազմելով:

Ու գուռը կը գառնայ ինքն իր շուրջ խենթի պէս աղաւան կճռակով:

Փամը մէկն է:

Գործարաններուն սուլիչները օդը կը պատուեն սուր առամներով ու արձագանգը

փշրուած արակիներու պէս կը գարնուի ականջէ ականջ:

Յոգնաբեկ բանուորներ փայտէ խըրու- ուիլակներու պէս մեքենական քայլերով կը վազեն գործարան:

Հոն մեքենաները կը անանին մարդկա- յին մտով ու արիւնով:

Մինչդեռ գէր միլիոնատէրները՝ կիւնէն ու գինիէն յովացած՝ կիրքին հետ կը գա- ւանցեն:

Էւ սակայն կեանքը կը սողայ սպրու- կի նման արիւն քամելով:

Օֆիսները նորէն լեցուած են ու գրա- մեքենաներուն առջեւ փայտէ սրուպրիկնե- րու պէս աղջիկները իրենց մասները կը համրեն:

Պօսը խիստ կարեւոր սիրային նամակ մը գրել կուտայ իր քարատուգարին սը փոր- ձասու սզագրոց է թակարդող նայուածքով:

Ու յետոյ ծուռկերուն վրայ կ'աննէ գայն ու կ'իրքերուն յակուրջիկն վրայ կ'օ- րորուին:

Պիզնէսի ժամն է. հեռագիրները իրարու կը յաջորդեն ու պօսը զբաղուած է:

Այսպէսով է որ կը գառնայ առեւտու- րին անիւր... ու կը գառնայ նաեւ մեր գլխիկոր աշխարհը:

Հիմայ թէեւ սողոտաները վազող գե- տի մը պէս են, սակայն հոսանքն իր թա- փը կործնուցներ է:

Մարդիկ ազմուկներու մէջ խլացած բանտարկեալներու կեանքը կ'ապրին:

Ու անհամբերութեամբ պատուհաննե- րէն ներս սողսկող լոյսին փայլունութիւնը կը գնեն:

Ժամը վեցն է:

Օֆիսներուն գոնները անգամ մըն ալ կը բացուին ու երկսեռ խուժանը գուրս կը նետուի քուրջի կտորի մը պէս:

Յոգնած են բոլորն ալ ու կրիաներու պէս կը քալեն տուն:

Պօսը ժամադրութիւն ըրած է թիւ յի- սուն աղջկան հետ. իրիկունը հաւաքայթի մը սիւտի երթան: Պարել լամել կայ: Անկէ յետոյ կրնան սրանգոկ մը երթալ:

Արեւը փախեր է վախկոտ աւազակի մը նման ու իր շուքը ձգեր է ետին:

Խանութներու առջեւը լոյսերու խաղ մը կայ որ մութին սիրտը կը կրծէ ու կ'ուտէ:

Գիշերը խենթեցեր է ուրախութենէն ու ծառերը պար կը բռնեն:

Բանտարկեալի պէս հով մը փախա- անկուէն ու մէկու մը գլխարկը թոցուց:

Խանութի մը առջեւ խումբ մը մար- դեր են հաւաքուած ու շարլաթանի մը ա- կանջ կուտան:

Մնաուկներուն վրայէն մէկը կ'ըսէ թէ ինք գաած է գաղանիքը հարիւր տարի ապրելու:

Դեղ կը ծախէ:

— Փորձեցէք, կ'ուեւցնէ, եթէ օգուտ չըրա՛ւ՝ ձեր դրամը ետ կուտամ:

Հանրահառքը այստեղ օթօմօպիլ մը կոխկրտած է ու երեք մարդեր են մեռած միջատներու նման:

Ահա բատիօի խանութի մը մէջէն տրամա մը կը սկսի:

Գերասանները իրարու հետ կը կուլին ու սխալմամբ միքրօֆօնին առջեւ են կեցեր:

Անգին երգիչ մը կոկորդը կը պատուէ ամբօխէն լսուելու համար:

Պարասրահները լեցուած են:

ձեզի օրքեսթրները փոթորիկներ ու յորձանքներ կը թափեն:

Ու շարժելու տեղ չկայ:

Երիտասարդներ ու երիտասարդուհիներ ձիւթերու պէս փակած գիրար կը սեղմեն:

Ատենը անգամ մը մեկօտիայի հօթ մը կը լսուի օգին մէջ որ պատուհանէն գուրս կը փոխչի:

Ելեքարական լամբարները կը գողգո- դան ու տախտակամար երկրաշարժի մէջ է:

Քաղաքին ժամացոյցը տաններկու հարուածներ գարկաւ գիշերուան գլխին որ յոգնութենէն թմրած է:

Հիմայ մեղքը անկողին մտաւ ու ա- մօթը մերկացաւ իր պատմու ճանէն:

Հիւանդանոցին մէջ բժիշկին հատու  
գանակը ապօրէն մանկան մը կեանքին  
թելը կտրեց:

Ես գիտեմ թէ այս սրահուս օդին մէջ  
դաշոյն մը կը ճօճի որ քիչ վերջ արիւն  
պիտի փսխէ:

Սոսկատեսիլ ոճիրը իր հսկայ թաթն է  
դրած քաղաքին վրայ ու զայն կը ճնշէ:

Մինչդեռ միլիոնատէրը շամբանեի  
շիշը բաց մոռցաւ ու հոմանուհիին ծոցին  
մէջ կը հանգչի, անդին, վարի թաղին  
մէջ աղքատ մանուկի մը անօթի ձայնը  
կը լսուի:

Հարուստը մարդկային միտի եւ կա-  
նանչ տօլարներու ովկիանին մէջ կը լս-  
դայ, աղքատը եգիպտացորեն կը քաղէ ու  
առատ հացով փորը կը կշտացնէ ... երա-  
զին մէջ:

Գիշերը անքուն վհուկ մըն է որ դա-  
ւեր կը հիւսէ ու կարմիր թելերով ոս-  
տայներ կը շինէ:

Մինչդեռ թշուառութիւնը մեղքի ա-

րագութեամբ կը կրկնապատկուի, արդա-  
րութիւնը քաղաքէն դուրս է մնացեր քաղ-  
ցած շունի պէս:

Քաղաքը կեղծ քունի մէջ է՝ անտէր  
պոռնիկի համան:

Խաւարը յղի է կեանքով ու հոր օրե-  
րու օրհնութիւնով:

Հորիզոնին վրայ բոցեղ հրաշքներ կ'ուր-  
ուագծուին:

Արեւեկքը շառագունած է վարդի պէս  
մաքուր ու անմեղութեան պէս վճիտ:

Առաւօտը կուգայ հարսի գեղեցկու-  
թեամբ ու հպարտ քալուածքով:

Եւ ահա տիեզերքը կը ճեղքուի ու  
դուրս կը հոսի արեւին լոյսը մայրութեան  
պէս բերրի ու արդարութեան պէս առատ:

Կարմիր, կարմիր արեւ...:

Յ. ԳՈՒՅՈՒՄՆԵԱՆ

Ֆիլասելֆիա